

Ասդին ու անդին,  
Համբարտնե՞րը՝  
Որ մութին մէջ կը տեսնեն,  
Իրենց գլուխները ջուրէն ջուրս հանելով  
ձիչեր կ'արձակն ,  
Երդիր օքնութիւն ու անդրոյ խօսքեր :

Նաւակները դէպ ի ձայները կ'ուզզուին ,  
Աւ միշտ կը զառնան ,  
Ետ ու առաջ առաջ ու ետ ,  
Աւ նորէն առաջ ,  
Յարաշարժ, աննպատակ, կոյր ու լուս ,  
Սոսորերկրեայ ծովին սեւ ջուրերուն վարդէն :  
ԽՈՄԲՐՈՎ



## ՉԱՌԵԱՅ

— —

Իմ է ունի յերան մը ստրոն է ու զահաւենի  
մը վայ , երկուն աշ ծածկուած հաւասարապին  
մը իմ ահաւուեռով :

Տն՞ւ ի թէ վրան , այնայի անդամ ձևարանը  
փոխուեցան այժին առքէ . բարձրանարան տեն-  
չափ , անեն սեղան իջ մը աւելի վար գտայ ինի-  
զին , խորհուրդն ամարուն վրայ .

Դաւապետ մը պին՝ վասիդի մէջ իր ճաւուն  
կաւուցակին վրայ տուին մէջ եւեն ու առաջ կը  
վագեն միշտ փոխն ի փոխ նմներու երկու եռի-  
զուները :

Երկուն աշ , հաւասարապին միին տիտաններ ,  
վրաս կը խումեն ու շրարած կը մնաւ անենց  
միշտէկ , անենց մէջ ճզմուի խեղոյնի կամերով ;  
Բայց միշտէն կը ճամփան այն անշառը որ  
տուին եւեր կը տարածուի , գիտեն անոր բան-  
հունու մրուրինենեն ու հաւասարէկ բացա-  
սակերը , անոր շատ յունացու ուղիւեր ու սա-  
կաւարի անուշարոյց ծաղիները ,

Կը դուաս մածերով անձանօր արահենեցուն  
անոր որ առջիս , գիտախորի , կը զահավիճի ,  
կ'իջէն յանդեռով անվեց . այսաւակ սանուեցին :

Տն՞ւ ի թէ վրան . կը հաւուցակին իմիդինին , ոչ  
կը տենչան ոչինչով մը զայն ու անուշունը ու ան-  
ուշունը , իմ անուշունը ու անուշունը , իմ անու-

շունը ՏԻՐԱՆԵԱԾ

## ԲԱՐԻՁԵԱՆ ՆՈԹԵՐ

ԲԱՐԵԿԵՆԴԱՐԻ ԻՐԵԿՈՒՆ

— • —

10 Փետրուար, 1980

Մեծ քաղքին ո՞ր վասնգաւոր գօտիներէն է  
որ կը սկսին խենթեցած խուժանին կոհակաւա-  
րումները այս բարեկենցանի կասաղութիւնն  
երեք չկերջացող օրերուն մէջէն :

Ու կը բարու եսեւէ , իրարու վրայ անդա-  
զար կը թաւալին արհաւերքով չկցուն զի-  
մակառուներու . ամենի ու կարմիր կարաւան-  
ները :

Դէպ ի ո՞ր անձանօթ քայրէ սյումէր կը քալին :  
Աւ բուականները քով քովի կը զանգուանին ,  
կը խորունկնան , կը լայննան ու կը դիզուին  
բոլոր երեւակայնի գորիներէն եկող , այս  
ցուլի ու բրենիի , չնագայլի ու յովազի ծրագ-  
ութեաներով տարօրինապէս մէջաւանչային զար:  
Ճած՝ ալքօէն ու ասնէն գինով ու մէկզմէկէ  
հալածուող բազմութիւնները :

Ու թափօրները , անհունօրէն , վայրագօրէն ,  
իրարու ականջէ , իրարու նայուած քներու մէջ ,  
իրենց վիկերը զամարելին , կ'ոռնան՝ ձեռուրնուն  
կարմիր կացինեներով օգին մէջ իրական ու  
անկարելի կոտորածներ ացեկուերով ... :

Իրենց իրանին բոլոր շարժանեները՝ կամաւոր  
ու սպառնալից՝ աւրելու ու ջարդելու արու-  
եստն ու մնագարութիւնը ունեցողներու աս-  
րագայման համեմատութիւնները կ'աւանին ...  
Հազարաւոր թափօրներ կ'անցնին , անէն ծա-  
ռուզիներէն , պղղոսաներէն ու փոլոցներէն հը-  
րազարակներուն , քառուզիներուն բերանները  
թափաւելու համար , որպէսզի ա'լ նորէն իեն-  
թութեան զաւաթթը ձեռուընին վերսկրին իւ ենց  
գիշերային ու զիւական ու փոթորկու պարը  
որտումիր հնչումներով : Իրարմէ չճանցուելու  
վ-իմէն չեն խօսիր միայն ահաւոր ու մանացու  
թթեթիւններ կը քակեն գիտակցօրէն երկարող  
պայտումներով : Մէկմէկու ուսի վրայ կ'եւ-  
լւնի , Բարիվկի կարմիր պարեցօտով բոլոր ճըշ-  
մարիս ազիճներու ու բոլոր զանակաւոր ար-  
գամիները , ամէն անսակէ տարացներու . ու փո-  
րի եւ ուսերու պար մըն է որ կը սկսին հետ-

զհեսէ իրենց ոտքերուն տակ ամէն կողմէ  
ծողող կոնակներուն վրայ ։ ։ ։

Ու թափօր մը մարդեր մէկէն ի մէկ դիմաց սելան, մոլոք անշիւնի մը վրայ, զայլի մորթերով, զիմակները իրենց գէմքերուն հակառակ կողմէն դրած, իրենց բերաներն ու աչքերը կոնակներուն վրայ, գլուխինին ետք ու քայլերնին շատ ի առաջ, կողէն բարձրացող շուարած ու աճաւար ուրուսականներու քանակութիւններով անցան, ո՞ւ լր կը քալեն, զէս ի ո՞ր անձանօթ քայլայումք :

Ա՛լ հիմակ ցորպաքեր ամբոխին մակընթացութիւնը փողոցներուն վրայի ծաները կը տապալէ, թափասիկներն ու պատիկներն ու ծերերը ոտնակոխելով հողէն կը հեռանայ ու զարձեալ Կ'ամրապնուռի . ու խարիսխելով գահազիժող զիշերին մէջէն, խուժանին տեղափոխող անտառը ոտնալէն պատրուն կը բալուին՝ ճամբաները թերեւս տարապայմանուն լին լայննելու համար . . .

Բայց ա՛լ կարելի է եղաքրել այս պատրար անվայրափակ արհաւիրքին մէջէն, պէտք է փախչի և հետանալ որովհետեւ ա՛լ քաղաքը ինքնիրմէն զուր կը նետուի, որոր քաղաքը մեռելային զառանցանքի մը մէջ, թեւառու զիշերու նման որ խաւարին հետ բարուկ բազուկի ոտուըներնին գետիկն կորած, պարապին մէջ մանաղոյդ կը պարեն . . .

ԱԱյս քաղաքին մէջ, մէկէն ի մէկ սարասփանար՝ Փիշերային արհաւիրք ու ամենքէ կարմիր, Հրաշանալու ու մեծնալու համար Հոգիս, զուն քիշի հետ առանձնացիք : ։ ։ ։

(Վերջանիքն)

Ու մէկու մը պէտս որ պատերազմի մը զաշտէն վերարկուողն իր գլուխը ծածկած կը փախչի, պէտք է փախչի այս գիշեր գուշը ուր գուշը, թենիւթեան մէկ գիշերուն գաղաքին անուանուած կամաց գիշերուն գուշը :

### ԱՍՈՒՐ ԵՄՐՅԱՆԵԱՆ



Բարեկի գեղարուկատակն քննագատութեան տմէնէն հենականոր վաղսեսերէն մէկը Պ. Խոհե Աշետաց Արտ Հանելէնին մէջ հրատարակած է Պ. Խոհան շահինի մասին հետեւեալ յօդառնութ:

### ԷՏԿՈՐ ՇԱՀԻՆ

—o—

Այն նոր նկարիչներուն մէջ, որոնք «իրենց մասնութը բազմաթիւ օրինակներով տպագրելու» փառասիրութիւնն արիապետուած են, կայ մէկ կը որ յանկարեական ու անմիջական կերպով հանրային ուշագրութիւնը իրեն գրաւած, —ևսկար նահինը : Այս սարահանունչ անտենը, անունն է հայ արուեստագէտիք մը, որ այսօն երթաստարդութիւնն ու համբաւի փթթումին մէջ կը գտնուի :

Տարօ տարիի շատ առաջ իր զաստիարակումը կը պակէք Վենեսուիկ, Բաուեթիթիւնի ուորէւթիւնութեան ներքեւ . 1893 ի հաւաքան շառակալեցած անրայի ուր ժամանակակից կը գարպատանը եղած են : Որքան ալ բուռն ըլլար իր երթաստարդական հանդապանութիւնը թիւթիւրուութիւնութիւնը շնորհալիութիւններուն համար, Պ. Նահին պարտէ, անամ մը որ իր կոչումը ճշգույք, ծղտիլ աւելի դէպ պարտեաս մը արտասյութեան քան տեղափակ ներկրացածու ու զայլուն, ան աւելի կը հրապարութիւնը իրականութեան ստոմէն քան երազնն դիմ ապատիկներուն կամ գոնկայ սիրանալ ծամարտութեան, ճշմարտութեան մը որ գիտակորչն նկարագրով մը համակույիլ եւ որում ուղարկութեանը երեք չի վատարուիր : Խոչ որ իրեն համար նոր եղոր մեր բարիցեան կեանիքն մէջ աննէն եւելի աչքին զարկած ու զինքրն գրաւածէ, ոչ այսպիս մեր անհներն ու մեր ազդիացյզ կրիերն են որչափ թշուառութեան ու զմնակ զատանակներ, եւ իրենց ինկաւ ծութեանը զիտակից ու հանոյիքի իզնամի կերպարանմանը զատապարտուած է ակնկերու անգարաբախազը : Անգամասապին զիթուութեան մը իր ճատազային նահանգի իզնամի կերպարանմանը զատապարտուած է ակնկերու անգարաբախազը :

Թէկիսեւ այդ նկարները անշշմարելի չեն անցած եւ անոնց մեծ մար գումաստերով նրանակուած են, փորագրութեան մէջ է որ Պ. Նահին պատ է արտայայտութեան մեր մը միջոցներուն յարմար եւ իր գործադրութիւնը կարգութեանց ու վերյուծողի սրատեսութեան լիւակատար չափ տալու ատառ :

Որպան շնչառներ էս սա կէար թէ աշխատան եղանակի պէտք է որ պատշաճաւորուի տառանդին բնան թեան մէջ իր ցուցադրան նկարներուն շարքին փերեւ, զրոյնք հեղինակն անտառակոչած է սա ընդհանուր ափաղոսով՝ «Ուզոր եկի կեանիք» :